

ՕԴԵՐԵՒՈՒԹԱՐԱՆՈՒԹԻՒՆ

Մամեկ կամ Սիմոն քամին :

Առեւէլ կամ Սիմոն կ'ըսուի այն տաք ու վնասակար քամին, որ Ռժիրիկէի և Շահոյ մէջ կը տեսնուի, և Եղիպտացւոց լեզուովը տաճուին (յիսուն) կը կոչուի, որովշէտեւ յիսուն օրուան միջոց կը չնչէ, ապրիլի վերջէն սկսած ինչուան յունիս : Երբոր ասիկայ կը փչէ, մթնոլորտը ծիրանեգոյն կը ներկուի, օդն իր առաձգութիւնը կը կորսնցընէ, արեւը շուք չձգեր, չոր ու կիզող տաքութիւն մը կը տիրէ, և երբեմն երբեմն յանկարծակի մրրիկներ կ'ելլան՝ բորբոքեալ հնոցի մը հանած շոգւց մրրիկներուն նման : Այս է այն Ճանապարհորդին, որ անապատէն անյնելու ատենը՝ ստմեկը վրան կը հասնի : Ռյա քամին էր որ փճայուց կամբիւսեսի խրկած բանակը Շմոն Շամամազդայ տաշտուին դէմերբոր կ'երթար զօրքը աւազին մէջէն, կ'ըսէ Հերոդոտոս, և զրեթէ կէս Ճամբան հասած էր, հարաւային ուժգին և մրրկալից քամի մը ելաւ, և անանկ աւազի յորձանքներ վեր հանեց, որոնք ծածկեցին բոլոր բանակը :

“Երբորա և Ռյա Շխարհը, կ'ըսէ արդի Ճանապարհորդ մը, չունին այն պիսի ահաւոր պատիժ մը որ սիմունին հասնի : Շնանկ կատաղութեամբ ու անանկ աննման թափով քամի քամիի վրայ կը հանէ և անանկ հրակէզ գոլորշիներ կը բերէ, որ իրեն առջեւ ելած ամէն բան կը դղզի, կը կործանի, վեր կը նետուի, կ'էրի կը միկի . և հրաշալի բան մըն է՝ այսօրուան օրս գեռ կանգուն տեսնալը Եղիպտական հողուն վրայ այն Շառըգերը, որոնց վրայ շատ անգամ կը դիմեն այս սարսափելի մըրդիկները :

„Սովորաբար ուղտերը մէկ երկու ժամ առաջ կ'իմանան փոթորկին մերձենալը, և այնպիսի այլայլութիւններ կը տեսնուի վրանին, որ մէկէն կը հաս-

կընան գալիք ձախորդութիւնը Պետուինք և կարաւանները : Խյեղջ կենդանիները կոնակնին քամիին դարձուցած՝ գետին կը փոռուին ու զլուխնին աւազին վրայ կը կոթընցընեն . և ոչ անօթութիւնը, ոչ ծարաւը, և ոչ այլինչ կարող է շարժելու զանոնք այն դիլքէն :

„Ո՞ի միայն միջոց մը ունին փրկութեան կարաւանին Ճամբորգները . մէկէն վրաննին կը տնկէն գետնին վրայ, և անոնց ամէն ծակերը աղէկ մը գոցելէն ետքը՝ գետինը կը տարածուին կը պառկին, գլուխնին վերաբկուի մէջ առած, և քովերնին ամանով մը ջուր դրած, և անանկ անշարժ կը կենան, մինչեւ որ փոթորիկը քանդէ կործանէ և ետքը աստիճանաբար տկարանայ, նուազի, ու բոլորովին անցնի :

„Չիեցուն թէ որ աչուրներն ու ականջները չգոցուի, կ'անշնչանան կը սատկին այն ամենանուրը աւազին յորձանքներէն, որ քամիին դիզած կարմիր փոշոյ բլուրներէն կը թուչի ու կը տարածուի ամէն կողմը : Ո՞արմնոյ ո և իցէ մերկ մասը, որուն դպչի այս աւազը կամ փոշին, մէկէն կը բորբոքի ու ածուխ կը դառնայ՝ իբրև թէ տաք երկալթ մը զրած ըլլայիր վրան : Տիկերուն ու անօթներուն մէջ գտնուած ջուրը կը ցամքի : Ո՞արգուս լեզուն կը չորնայ, շրթունքները կը պատուին : Ուրուն որ երեսին զարնուի աւազը, աչուրներէն ու քիթերէն արիւն կը վազէ . մէկ վայրկենի մէջ՝ բոլը երեսը կը սենայ, ու մորթը կիր կը դառնայ :

„Ոիմունը ոչ երբեք տասը ժամէն աւելի կը քշէ . անկէց աւելիին անկարելի էր որ մարգկային մարմինը կարենար դիմանալ,, :

Այսարայի արևմտեան կողմը Հարձադան կը կոչուի ասիկայ, և սամեկէլէն քիչ մը կը տարբերի : Դեկտեմբերի, յունուարի ու փետրուարի մէջ կը փէտ, իւրաքանչիւր տարի իրեք կամ չորս անգամ . և ամէն մէկ անգամուն՝ մէկ, երկու, հինգ կամ վեց օր կը տեէ, և երբեմն ինչուան տասնըհինգ օր ալ : Շուր ուժն ու սաստկութիւնը քիչ մը նուազ-

Է քան զմիւսը . բայց անանկ թանձր մառախուղ մը կը բերէ իրեն հետ , որ արեւ հազիւ ցորեկուընէ քանի մը ժամ վերջը կը տեսնուի :

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐԱԼՈՒՐՔ

(Հարուսակուրիւն . Տես երես 24)

Դ

Արդեօք էրնա՞յ գիտաւոր ճը էր ընթաշէց քջ էրիրիս հանդիպէլ համ զարնուիլ : — Եթէ մեր մնորակային գրութիւնն ու մեր աստեղական դրութիւնն ունին մէջերնին իրենց կայունութեան պայմանները , կրնանք բոլորովին անվախ ըլլալ երկրիս ապահովութեանը վրայ : Դիսաւորներն , այն նորատեսիլու բազմափոփոխ աստղերը , որոնց թիւն , ըստ ասելոյ Վեբէրի , այնչափ շատ է ինչպէս ձկներն համատարած ովկիանուին մէջ , չեն կրնար արգեօք իրենց երագու անստոյդ ընթացիցը մէջ երկրիս հանդիպիլ կամ զարնուիլ : Ի՞սա յամին 1832 Պիելայի ըստած գիսաւորը , որուն պարունակն հաշուեց Անդինի Ռատուայի աստեղաբաշխը , եթէ ամիս մը յառաջագոյն գար՝ երկրիս պիտի հանդիպէր : Ի՞սպիսի հանդիպման մը հետեանքներն արգեօք ինչ կրնան ըլլալ :

Դիսաւորներն այն երկնային մարմիններն են , որոնք հասարակօրէն իրենց մէջ տեղը թանձր ու աւելի պայծառ մաս մը կամ պորդ մ' ունին , և բոլորակը լուսեղէն գոլորշիք կամ մուշէ լուսաւոր շրջանակ մը , որով իրենց չորս դին մազի կամ դէսի փունջի մը նման կ'երեւայ , որմէ գիտաւոր , կամ կարստառ և կամ կարստ ըստեցան : Ի՞նդհանրապէս ասոնք պոչաւոր աստղ ալ կ'ըսուին , վասն զի զրեթէ միշտ իրենց մէկ դիէն դուրս ձգած ու երկընցած լուսեղէն մէկ կամաւելի շառաւիզներ կ'ունենան , որոնք երբեմն 50, 60, 90 և ինչուան 104 աստիճան կը ձգուին երկնից երեսը , և շատ անդամ պոչի պէս անոնց ետևէն

կ'երթան , ուստի և անոնց պոչը կ'ըսուին :

Դիանի որ գիտութիւնը չէր յայտնած այն օրէնքներն , որոնցմով կը կանոնաւորին երկնային մարմնոց շարժմանը ները , գիսաւորաց երկնալը մեծ վախ կը ձգէր մարդկանց սիրտը , և մեծամեծ չարեաց գուշակ կը սեպուէր : Ի՞սա յերբ Պալիլէսու և Աիւդըն ծանօթացուցին տիեզերաց շմարիտ դրութիւնը , և խորտակեցին այն ծանրաբեռն խիստ բիւրեղեայ կամարներն , որոնց յանձնած էին հինք աշխարհիս կայունութիւնը , շատ չանցաւ իմացուեցաւ որ գիսաւորները մեր մթնոլորտին մէջ գոյացած օդերեսոյթներ չեն , և ոչ ըստ կամի թափաւական մարմիններ՝ միջոցին լնդարձակութեանը մէջ , այլ թէ անոնք ալ մնորակաց նման հաստատուն և որոշ պարունակներով արեւուն չորս դին կը պտրտին : Ի՞նկէ ետև դադրեցան գիսաւորները աչուգողի պատճառ ըլլալէն , և ընդհակառակն ազնուական և խորին քննութեանց դուռն բացին իմաստասիրաց առջեւ :

Հազիւ թէ Աիւդըն գտաւ տիեզերական ձգողութիւնը , և անփոփոխ կանոններու տակ ձգեց երկնային մարմնոց շարժմանքները , Հալէյ իր աշակերտն ու ընկերը այս կանոնները մերձեցուց գիսաւորաց շարժմանցը , և տեսաւ որ անոնց պարունակներն արեւուն չորս դին կը կատարուին և տիեզերական ձգողութեան օրէնքներէն կախմունք ունին : Եւ այս ապացուցութիւնս շմարիտ շարժման գիսաւորաց առաջին անդամ տրուեցաւ երբ 1680 թուոյն մեծ զիսաւորն երեցաւ , և այս բանիս փառքը բոլորովին՝ Աիւդընի և Հալէյի կը պատշաճի :

Ի՞սա հնոց մէջ ալ Անեկա իմաստասէրը , Աերոն կայսեր վարժապետը , առաջինն եղաւ որ յիշատակաց արժանի և շմարիտ կարծիք ու դատումն ունեցաւ գիսաւորաց վրայ : Ասդ այս իմաստութիւնը կ'ըսեն ասոնց ունետած առաջին բարեկանքն է , որ կ'ըսեն ասոնց ունետած առաջին բարեկանքն է . և յունարեն կ'ըսուի ունետիւն , որ է ըսել յառաւոր , գիսաւոր :

1 Եւրոպացիք կ'ըսեն ասոնց ունետած առաջին բարեկանքն է . յունարեն կ'ըսուի ունետիւն , որ գիտիւն կամ ճառ ըսել է . և յունարեն կ'ըսուի ունետիւն , որ է ըսել յառաւոր , գիսաւոր :